

Զանիկ ու անեղծանելի տապաւորութիւն  
մըն է՝ որ միշտ անջնջելի կը մնայ .

Այս կերպով՝ զօրաւոր ու պարզ մի-  
ջոցներով պատրաստել այդ մատաղ ոգի-  
ները յիմացութիւն ճշմարտին , որ նոյն  
խոկ Շատուծոյ լոյսն ըսել է . այս մա-  
տաղ սրտերը՝ 'ի սէր բարւոյն , որ ճըշ-  
մարտին նշյն է . ու բօլոր իրենց կեան-  
քը՝ 'ի կրթութիւն բարւոյն . և ասով  
այնպէս ընել՝ որ իրենց դաստիարակու-  
թեան տապաւորութեանցն ու յիշատակ  
ներուն մէջ կարենան գտնել երջանկու-  
թիւնը , ճշմարտութիւնն ու առաքի-  
նութիւնը , և միանգամայն իրենց բը-  
նութեանն ալ բարձրագայն պատիւը .

Երբէն կը դառնամ կ'ըսեմ . այսպիսի  
է ահա այն մեծ գործքը . այս է զաս-  
տիարակութեան վախճաննը . այս  
մանկութեան դաստիարակացը բարձր  
ու նուիրական պաշտօնը :

Այս է ահա ընդհանրական ու էտիան  
դաստիարակութեանը , որուն որ ամէն  
մարդ՝ որ աշխարհք կու գայ՝ իրաւունք  
ունի :

Այս է գերազանցօրէնխօսելով՝ մարդ-  
կային Դաստիարակութիւնը : Դայց  
նորէն կ'ազաղակեմ , և յուսամ որ ալ  
հիմա շատ աւելի լաւ պիտի հասկրցուի  
խօսք՝ թէ Շալորովին ու ամենայն կեր-  
պով կրօնական մեծարանաց գործք մըն  
է ասիկայ :

Գաղափար արիւնական :

Գաղփացի մը գունդ մը կարիք զօրքե գլուխ  
կեցած՝ բազմաթիւ թշնամեաց գէմ պատերազ-  
մելու կ'երթար . մէկը մէկալը ըսին իրեն թէ անսնց  
գիմացը ելքէն առաջ լատեսներ խաւրէ որ զօրքին  
թիւը իմացուի . “ Աղէկ , աղէկ , պատասխանեց  
այն քաջը , երթանք ջարդէնք մէյ մը զանոնք ու  
ետքը գլուխնին կը համեմէնք , ” :

## ԲԱՆԱՍԻՐ ԱԿԱՆՔ

ՊԱՏՄԱԿԵՆ

Գերմանացոց կենցաղն ու բնաւորութիւնը :

( Տես երես 215 )

Օգացմանց ու սովորութեց , հան-  
ձարի ու ախորժակի մէջ համաձայնու-  
թիւն չկայ Դաերմանիա . կրթութիւնն  
ու բնութիւնը գեռ իրարու հետ այն-  
չափ լաւ միացած չեն երեւար : Կան  
խիստ անկեղծ մարդիկներ , որոնց խօս-  
քերն ու բռնած դէմքը արուեստակեալ  
են , իբրև թէ ծածուկ պահելու բան  
մը ունենային մոգերնուն մէջ . երբեմն  
ընդ հակառակն կը գտնուին այնպիսի  
մարդիկներ ալ , որոնց սիրութէպէտ  
քազզը է , բայց կերպերնին բիրտ է .  
և գեռ աւելին ալ կայ . շատ անգամ  
խիստ խօսակցութեան ու խիստ կեր-  
պերու տակ՝ տկար բնաւորութիւն մը  
ծածկուած է : Դապրութեանց ու բա-  
նաստեղծութեան վրայ եւանդ այնպի-  
սի մարդիկներու քով կը գտնուի , որոնք  
ընկերական կենաց մէջ ռամիկ սովորու-  
թիւններ ունին : Դաերմանիոյ պէս ու-  
րիշ աշխարհք մը չկայ , ուր զրական-  
ներն ու համալսարաններու մէջ սորվող  
երիտասարդները այնչափ լաւ գիտնան  
հին լեզուները ու հնութեան վրայ այն-  
չափ անեղեկութիւն ունենան . բայց այս  
բաները ամենեին չկան այն տեղերը ,  
ուր ընդհանրապէս հին սովորութիւն-  
ները գեռ կը տեեն : Հունաստանի յի-  
շատակները , գեղարուեստից ախորժա-  
կը կարծես թէ հաղորդակցութեամբ  
հասած են այս աշխարհքս . բայց կա-  
լուածական կարգերը , Դաերմանացոց  
հին սովորութիւնները միշտ կը մեծա-  
րուին , թէպէտ երկրին զինուորական  
ուժին դժբաղգութենէն նոյն ազգե-  
ցութիւնը չունին :

Շալոր Դաերմանիոյ պատերազմական  
երկայթը ու ամէն մէկ քայլի զինուորի

Հանդիպիլզ, մէկալ կողմաննէ ալ տունը քաշուող անցուցած կենաց պէս զարմանալի բան չկրնար ըլլալ։ Ի շխատութենէ ու օդուն խաւնակութիւններէն կը վախնան, անանկ որ կարծես թէ բոլոր աղգը վաճառականներէ ու գրականներէ միայն կազմուած է. թէպէտ և երկրին օրէնքներուն ու կարգադրութիւններուն նպատակն է և պէտք է ըլլայ՝ ազգը զինուորական սովորութիւններու վարժեցընել։ Ուր որ հիւսիսային ազգերը իրենց կլիմային անբարեխառնութիւնը բանի տեղ չեն սեպեր, ամէն տեսակ նեղութեան տանելու մասնաւոր կերպով մը կը վարժին. ասոր օրինակ Ուուի զինուորը։ Ի այց ուր որ կլիման բոլորովին ցրտագին չէ և տնական զգուշութիւններով կարելի է օդուն դիմացն առնել, նոյն իսկ այդ զգուշութիւնները՝ պատերազմին տուած մարմնական վնասներէն կը խորչեցընեն զմարդ։

Կրակարանները, գարեջուրն ու ծըխախոսին ծուխը Գերմանիոյ մէջ աղտոտ ու տաք միջնորդու մը կը ձեացընեն հասարակ կարգի մարդկանց չորս կողմը, որ անկէց չեն ուզեր ելլել։ Ի յս միջնորդու՝ գործունէութիւնը կը վերցընէ, որ գոնէ արիութեան չափ հարկաւոր է պատերազմի. բան մը որոշելու դանդաղ կը շարժին Գերմանացիք, ընդհակառակն դիւրաւ կը վհատին, որովհետեւ իրենց սովորական կենաց խեղձութեան պատճառաւ՝ բաղդին յաջողութիւններուն յոյս չեն ունենար։ Խաղաղ ու կանոնաւոր կենաց սորված ըլլալը՝ դիպուածին բազմաթիւ փոփոխութիւններուն անանկ ընդդիմութիւն մը կը զարթուցանէ Գերմանացւոց սրտին մէջ, որ կարգով ժամանակով եկած մահաւելի սիրով յանձն կ'առնեն, քան թէ վտանգներու դիմագրաւ կեանքը։

Ի այլ կարգի մարդկանց տարբերութիւնը, որն որ Գերմանիոյ մէջ Գաղղիայէն աւելի դուրս կը ցատքէ, պէտք էր որ քաղաքացւոց մէջէն զինուորական ոգին վերցըներ. բայց այս զգալի տարբերութիւնը ամենւին վնասակար բան մը չէ, որովհետեւ՝ կը կըր-

կնեմայս երկրորդ անգամ՝ Գերմանիոյ մէջ բարեսրտութիւն ամէն բանի հետ կը միանայ, նոյն իսկ ազնուապետական գուողութեան հետ ալ. և աստիճանի զանազանութիւնները հոս ուրիշ բան չունին բայց եթէ արքունեաց քանի մը առանձնաշնորհութիւններ, քանի մը ընկերական ժողովքներ՝ որոնք անանկ զուարժանի մը չեն, որ մարդուս սաստիկ ցաւը շարժեն. ինչ կողմաննէ ալ ըլլայ՝ ամենւեին ծանր ու դառն բան մը չկայ, երբոր ընկերութիւնը, և անով ծաղրաբանութիւնը՝ քիչ ազգեցութիւն ունին։ Ուարդիկ ուրիշ կերպով չեն կրնար ձմարտապէս վնաս ընել իրենց հոգւոյն՝ բայց եթէ խարդախութեամբ ու ծաղրաբանութեամբ. անոր համար այն երկիրը, ուր ծանրաբարոյ ու ձըշմարտախօս է մարդկանց բնաւորութիւնը, հոն միշտ արդարութիւն ու երջանկութիւն կայ։ Ի այց այն պատնէշն որ Գերմանիա ազնուականը քաղաքացիներէն կը զատէ, բնականապէս անպատերազմասէր ժողովուրդ պիտի ընէր այս ազգը։

Լրեակայութիւնը, որ Գերմանիոյ արուեստաւորաց ու գրականաց գլխաւոր յատկութիւն է, վտանգներու վախ ծնանել կու տայ, թէ որ այս բնական հակամիտութեան դէմը չառնուի կարծեաց ու պատուոյ ուժովը։ Պաղղիոյ մէջ՝ ասկէ հին ժամանակներն ալ պատերազմի ընդհանուր սէր մը կար. և ժողովուրդը յօժարութեամբ իրեն կեանքը վտանգի մէջ կը դնէր՝ իբրև գործունէութիւն մը տալ սեպելով կենաց ու անոր ծանրութիւնը քիչ զգալու միջոց մը։ Պատքնելու բան է թէ արդեօք ընտանեկան զգացմունքները, անդրազարձութեան վարժութիւնը, և նոյն իսկ հոգւոյն քաղցրութիւնն ալ՝ մահաւան վախը չեն տպաւորեր սրտին մէջ. բայց թէ որ տէրութեան մը բոլոր ուժը իր զինուորական ոգւոյն վրայ կը կայանայ, հարկ է քննել թէ ինչ պատճառներ Գերմանացւոց ազգին մէջ այս ոգին տկարացուցած են։

Կը շարունակուի :

